

## ԱՄԲԵԹԻ ԺՈՂՈՎԸ

Լամբեթի ժողովը մէկն է Անգլիան  
Եկեղեցւ մեծապոյն զէպքերէն՝ որ տասը  
տարբին անզամ մը տեղի կ'անհնաշ և ուր  
կը փոթան Անգլիան Եպիսկոպոսներ աշ-  
խարհի չարս կողմէրէն, խորհրդակցութիւն-  
ներ անհնալու համար։ Ան իր անունը  
կ'առնէ Լամբեթի Պալատէն՝ ուր կը գու-  
մարուի ժողովը և որ մինչոյն առեն պաշ-  
տօնատունն է Քենթրապրի Արքեպիսկոպո-  
սին — Նոխագահը և հրահրովը այս հա-  
շոքոյթին։

Այս ժողովներէն առաջինը տեղի ու-  
նեցաւ 1867ին, Լոնդոնի Արքեպիսկոպոսի  
օրով, երբ չուրջ 76 Եպիսկոպոսներ ժողովի  
հետոն Բայց հետզհետէ, ժամանակի ըն-  
թացքին, ան եղաւ կարեոր և ազգեցիկ  
ժողով մը՝ որուն իրենց մասնակցութիւնը  
բերին եպիսկոպոսներու մեծ թիւ մը։ Զոր  
օրինակ, գերջին անզամ, 1948ին, 326 եպիս-  
կոպոսներ ներկայ էին, իսկ այս տարի՝ 317։

Լամբեթի ժողովը աւելի խորհրդակ-  
ցական մարմին մըն է քանի թէ օրէնսդրա-  
կան, և իր նիստերը գոնակակ են՝ Անգլի-  
ան Թհմուկալ Եպիսկոպոսներու միայն  
վերապահուած։

Ներուն մէջ ՅՈ միլիան մասնակներ և երի-  
տասարդներ կրօնական դաստիարակութիւն  
կը ստանան մաս 5 միլիոն դաստուներով։

Հայ կրտնօրին գպրոցները աւելի  
արգիսկանացներու և աւելի հաստատուն  
հիմերու վրայ զնելու համար խիստ կարեօր  
է Հայ ժողովուրդին մասնակցութիւնը այս  
տեսակ խորհրդակցական մեծ Հայաժողով-  
ներուն։

Հայը Քրիստոնի կրօնքը պետականա-  
ցնող առաջին ազգը եղած է պատմութեան  
մէջ, և Քրիստոնէւթեան դատի յաղթա-  
նակին համար, իր թւոյն համեմատութեամբ,  
ամենէն շատ նահատակներ ու մարտիրոսներ  
տուած է, և մասնակցած է նաև Քրիստո-  
նէւական Եկեղեցւ Տիեզերական առաջին  
երեք մեծ ժողովներուն, ուստի պատճառ  
մը չկայ որ չմասնակցի այս և նահանօրինակ  
կրօնական մեծ շարժումներուն։

Ֆրենք, Գրի. Ա. ԱՅՐԱՅԵԼՆ

Ազգայութիւն եղած է այս առթիւ  
հրահրել նաև օսմար Եկեղեցիներու չեր-  
կայացուցիչներ, որպեսզի անոնք մասնակ-  
ցին Քենթրապրի Մայր Եկեղեցին անդի ու-  
նեցած ժողովի Բացման Հանգիստուոր Պաշ-  
տօնաւնքին, ներկայ լլլան ժողովի կապահու-  
ցութեամբ կազմակերպուած լնկերութիւն  
զանազան հաւաքոյթներու (Ճաշկերութ,  
թէյանեզան, հալլի), և ապա պաշտօնաւ,  
պէս ընդունութիւն ժողովէն, ուր իրենց ևս  
կ'ասաւջարկուի խօսք առնել։

Այս տարւան ժողովին ներկայացնու-  
ցիչներ եկած էին Կ. Պալու Յոյն Օրթո-  
ոսքո Տիեզերական Պատրիարքութիւնէն,  
Մակուայի Ռուս Օրթոստքո Պատրիար-  
քութենէն, Խումանիոյ, Պուլկարիոյ և Հին  
Կաթոլիկ Եկեղեցիներէն։ Անգլիայ Հայրա-  
պետական Պատուիրակ Գերը։ Տ. Պատկ  
Եպու Խումանիան ևս պաշտօնապէս հրա-  
փուած էր։

Օտար Եկեղեցիներու Պատուիրակու-  
թեամբ պաշտօնական ընդունելութիւնը  
տեղի ունեցաւ Շաբաթ օր, Յուլիո 5ին։  
Բայր Արքեպիսկոպոսներն ու Եպիսկոպո-  
ները հաւաքուած էին Լամբեթի Պալու  
Մատենագարանի մեծ սրահին մէջ, նախա-  
գահութեամբ Քենթրապրի Արքեպիսկոպո-  
սին, ընդունելու համար այլ Եկեղեցիներու  
ներկայացուցիչները։

Ընդհանրապէս Անգլիական Եպիսկոպոս  
մը ժողովին կը ներկայացնէ Պատուիրա-  
կութեաներէն իւրաքանչիւրը։ Արեմանան  
նիւ եօրքի եպիսկոպոս Լ. Լ. Աքէֆ ներ-  
կայացուց Աւթրիխթի Հին Կաթոլիկ Արքե-  
պիսկոպուը։ Օքսֆորտի եպիսկոպոս Հ. Ճ.  
Քարքենթը ներկայացուց Օրթոստքու Եկե-  
ղեցիները։ Ա. Գ. Մաք Իննէս, Երուսաղէմի  
Անկլիքան Արքեպիսկոպուը, ժողովին ներ-  
կայացուց Գերը։ Տ. Պատկ Եպու Խումա-  
նիանը։ Պատուիրակութեամբ ներկայացուե-  
լէն ետք, խօսք տրուեցաւ իւրաքանչիւրին։


Ստորե կը զնենք Մաք Իննէս Արքե-  
պիսկոպուի ճառը՝ որով ան ներկայացնուց  
Հայց, Եկեղեցին և Տ. Պատկ Արքականը  
ժողովին։

«Գերապատիւ Տէր, և Եպիսկոպոսներ

Մեծագոյն առանձնաշնորհ կը նկատի-  
որ այս կէսօրէ վերջ կարողացած եմ հս-  
զալ և ողջունել Տ. Պատկ Եպու Խումա-

հանը՝ որպէս մասնաւոր ներկայացուցիչը կանոնի մէջ Ամենայն Հայոց Ծեղնանրաւ կան Հայրապետին։ Ոչ միայն հաճոյք մըն է այսպիսի մեծ անձնաւորութեան մը ներկայացուցիչը ողջունել, այլ նաև ուրախութիւն՝ ողջառելով մէկը որ երկար առարիներէ ի վեր կը ճանչնամ։

Եթէ կը խօսիմ երաւաղէմի Եկեղեցւոյն և անոր հետ ունեցած մեր յարարերութեանց ժամին, պարզապէս անոր համար է որ՝ հան Անկլիքան Համայնքին մէջ՝ յատկապէս շատ սերտ յարարերութիւն ունեցած ենք Հայ Եկեղեցւոյն հետ։ Պատկ Սըրբազանի ուսանողական շրջանին երաւա-



Լամբերի ժողովականները պատամունքի բնբոցին, Քեներապրիի Մայր Տաճարին մէջ։

Որքան յիշողութիւնս կը ներէ, իրեն հանգիպած եմ երեսուն տարի առաջ Երուսաղէմի մէջ, ուր ան Սսուռածաբանութեան ուսանող էր Երաւաղէմի Հայոց Ժառանշգաւորաց Վարժարանը, և որքան մեծ եղաւ ուրախութիւնս երբ քանի մը տարի առաջ Լոնտոն գալով տեղեկացայ որ ան հաստատուած էր այս երկիրը։

գէմի Պատրիարքն էր շատ մեծ անձնաւութիւն մը և մեծ պատմաբան մը — Դուրեսն Պատրիարք։ Վարժարանին ուեսուչն էր մէկը որ Երաւաղէմ այցելողներու ծանօթ էր Հայր Կիւրեղ (Ֆատհը Սիրը) անունով, որ յետոյ եղաւ Պատրիարք Երաւաղէմի, և մենք արդարե կը սպանքիր գալացամ մահը 1949ին։ Հայր Կիւրեղ

իրքն Պատրիարք, ինչպէս նաև իր տեսչութեան օրերուն՝ մեծ ջանքեր ըրաւ աւելի սերտ յարաբերութիւն յառաջ բերելու համար իր եկեղեցւոյն և մերինին միջն, և զայս իրագործեց յաճախ այնպիսի փոքրիկ միջոցներով որոնք կրնան մոսցուիլ:

Ժառանգաւորաց Վարժարանի իր տեսչութեան օրերուն, մեր համայնքն մէջը իր մասնակցութիւնը կը բերէր կրթական այդ գործին։ Հայր Պրիմէէն, Ամերիկայի Բողոքական Եպիսկոպոսական Եկեղեցին քահանայ մը, երկար տարիներ ուսուցիչ եղաւ այստեղ, և ուրիշներ իրեն յաջորդեցին։ Աւելի վերջերս, ուսուցիչ տուածէինք նաև Անթլիփասի (Լիբանան) Ժառանգաւորաց Վրժ. ին։ Ամերիկացանք զայն առժամապէս զագրեցնել քաղաքական կացութեան պատճառաւ։ Այսպէս, մենք մասնաւոր սերտ կապ մը կը հաստատէինք մեր մասնակցութիւնը բերելով զատիքական թեան գործին անոնց՝ որոնք Հայ Եկեղեցւոյ պաշտօնեաները պիտի ըլլային։

Ուրիշ ապացոյց մը Երուսաղէմի մէջ գոյութիւն ունեցող այս մօտիկ յարաբերութեան այն իրողութիւնն է որ, Աւագ Հինգչարթի օրը, Առնարուայի արարողութիւնէն յետոյ, ժողովուրզին մէջէն հրաւիրուեցայ, զգեստաւորուած շուրջառով և թագով, Անգլերէն կարգալու Առնարուայի Աւետարանը՝ վերջին օրհնութիւնէն առաջ։ Ասիկա սովորութիւն մըն է որ աւանդութիւն գարձած է, և կարծեմ առաջին անգամ տեղի ունեցած է Ա. Պատերազմին յաջորդող տարին, երբ հայրս Երուսաղէմի եպիսկոպոս էր և անակնկալորդէն հրաւիրուեցաւ զգեստաւորուիլ, Աւետարանը կարգալ և ապա իր օրհնութիւնը տալ։

Ահա այն սովորական և ընտանի կերպերը որոնց միջոցաւ սերտ յարաբերութիւն մշակուծ ենք Հայ Եկեղեցին հետ և հետզհետէ իրազեկ եղած իրենց կորովին, քաջութեան և բազմապիսի բացառիկ ձիրքերուն՝ որոնցմով օժտուած են անոնք։

Մեծ յայս ունէինք որ այս տարի կարելի պիտի ըլլար բանակցութեանց ձեռնարկել Երուսաղէմի մէջ — նախապատրաստական խօսակցութիւններ — օրոնց հիման վրայ թերեւ կարելի ըլլար ապագայ բանակցութեանց օրակարգը պատրաստել։

Ամէնք աւ տեղեակ էք այն գժուա-

րութեանց՝ որոնք վրգոված են Միջին Արևելքը։ Պիտի չփորձիմ լայնօրէն խօսիլ Զեզի ներկայ Ժամանակներու քաղաքական հարցերու՝ և ոչ ալ այն գժուարութեանց ժամին՝ որոնց մէջէն կ'անցնի Հայ Եկեղեցին։ Պատրիարք Տիրան ներկոյեան, որ Պատկ Եպս. Թումայեանի նախորդներէն մինէր Լոնտոնի մէջ, Պատրիարք Ընարուեցաւ, բայց իր Ընարութիւնը գեռ չէ վաւերացուած Կառավարութեան կողմէ, և հետաքար իր գերքը կը մնայ բարգ և գժուարին։ Ու երբ կ'աղջուննենք իրենց ներկայացուցիչը այստեղ, կ'աղօթենք որ չուտով խաղաղութիւն հաստատուի այդ Եկեղեցին ներս, և մենք կարողանանք չուտով աւելի մանրամասն բանակցութեանց ձեռնարկել և մասին մեր յարաբերութեանց՝ որոնք այնքան երջանիկ եղած են երկար տարիներէ և վեր։

Երկու տարի առաջ պատիւը ունեցաց Պատկ Եպս. Թումայեանի հետ Լոնտոնի օգակայանը երթաւու և որպէս Զերգ Գերապատութիւն Քինթրպիթի Արքեպիսկոպոսիկ ներկայացուցիչը բարիգաւուստ մաղթելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որ Անգլիա կ'այցելէր։ Վասահարար առաջին անգամն էր որ Կաթողիկոս մը Անգլիա կ'այցելէր։ Ասկէ առաջ, կարծեմ հարիւրաւոր տարիներէ ի վեր, ոչ մէկ Կաթողիկոս հեռացած էր Ա. Էջմիածնէն։ Պատմական այցելութիւն մըն էր ասիկա և կը խորհիմ որ ամէնքս աւ մէծապէս տպաւորուեցանք այն անձնաւորութենէն որ այդ բարձր պաշտօնը կը վարէ։ և երբ հիմա կ'աղջուննենք այստեղ Արբազանը, պիտի խնդրէինք որ մեր ողջոյնները հազորդէր Ա. Կաթողիկոսին՝ որուն ներկայացուցիչն է, և նաև ըսէթէ որքան կը փափաքինք արտայայտել մեր ի Քրիստոս միութիւնը այս մեծ Եկեղեցին հետ և այն հրացումը զոր կը զգանք անոր հանդէպ այն կեցուածքին համար՝ որով ան զարերէ ի վեր տոկացած է հալածանքներու, օրինակ հանդիսացած է քրիստոնէական Եկեղեցիներուն աշխարհի ամէն կողմ, և թէ ինչպէս կարելի է խաղաղութիւն պահպաննել, հակառակ որ ընդհանրապէս կ'ապրին իրեւ որոշ սպասնալիքի տակ ապրող փոքրամասնութիւնն մը՝ ժողովուրդներու մէջ, որոնց մեծամասնութիւնը կը պատկանի այլ կրօնքներու։

Հետեւ արար, Պատկ Արքազան, կ'ողջուշ նելք զգեց, և ուրախ ենք աեսնելու որ այդ Եկեղեցին կը ներկայացնէք այս ժաղութին մէջ։»

### Տ. ՊՈՅԻ ԵՊՈՒԹ ՃԱՌԸ

«Զերդ Գերապատուաւթիւն, և Արքազան Եպիսկոպոսունք

Պարտք կը զգամ Զերդ Գերապատուաւթիւն և այսուեղ ներկայ եղան Արքեպիսկոպոսներու և Եպիսկոպոսներու գ հազորդիլու Ն. Ա. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Արքազան Կաթողիկոսին եղբայրական ողջոյնները և Լուրեթի ժողովի մազթել լիտակատար յաջողութիւնիր բոլոր կարեսը յանձնառութեանց մէջ։

Առաջին անգամն է որ Հայ Եպիսկոպոսը պատիւը կ'ունենայ Լամբեթի Ժազգիկ Հրաւիրուելու, ու այս ազնիւ ժեսուը կարելի չէ աւելի նշանակալից կերպով բացատրել քան այն իրողութեամբ թէ գարուս սկիզբէն ի գեր սիրալիր յարաբերութիւններ կը մշակուին Անկիքան և Հայ Եկեղեցիներու միջն։

Ոչ մէկ տեղ այս բարեկամութիւնը այնքան ակներել է որքան Երուսաղէմի մէջ, Անկիքաններու և Հայոց Պատրիարքարանին միջն, և ուր Անկիքան Եպիսկոպոսը կը հրաւիրուի մասնակցիլ Առնալուացի հանդիսաւոր արարողութեան, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, Աւագ Եշ. օրը։

Բայց այս սերտ բարեկամութիւնը իր բարձրակէտին հասաւ այն օրը՝ Երր Ն. Ա. Օծութիւն Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս երկիրը այցելից որպէս հրեր Քենէթքարի Արքեպիսկոպոսին և երկու քը միասին ներկայ եղան Ա. Պատարագի արարողութեան և յայտարարեցին իրենց անկեղծ բարեկամութիւնը։

Աւելին՝ Իրեն հատեանք երկու Եկեղեցիներու միջն տեղի ունեցող ուրախաւորթ և բարեկամական այս գէպքերուն, երկուստեք առաջարկուեցաւ աւելի առաջ երթաւ և Անկիքան ու Հայ Եկեղեցիներու միջն ժաղով մը գումարել ծանօթանալու համար երկու Եկեղեցիներու վարդապետական զանազան տեսակէտներուն և այդու զիրար լոււագոյն կերպով հասկնալու։ Այս

բանակցութիւնները, որոնք պիտի սկսէին անցեալ Մայիսին՝ առժամապէս յետաձըգուեցան, այն յոյսով որ կարելի պիտի ըլլայ զանոնք չուտագ սկսիլ։

Կ'ապրինք այնպիսի ժամանակի մը մէջ երր Բրիտանիա Հոգեն որ Մարմենոյն միութիւնը գերազանցօրէն անհրաժէշտ է արժանապէս կատարելու համար պարտականութիւնները զարս Աստուած զրած է լիրաքանչւր Ե-կեղեցոյ ուսուերուն վրայ՝ նիւթապաշտ և հակալրօն աշխարհի մը մէջ։ Կ'ապրինք այնպիսի գարաջըզանի մը մէջ ուր աւելի զօրաւոր Եկեղեցոյ մը կարիքը կայ առապարէկ կարգալու համար խաւարի ոյժերուն՝ որոնք կը սպառնան մեր կրօնքի հիմնական սկզբունքներուն։ Միութենէ զուրկ և բաժանեալ Եկեղեցի մը չի կրնար ախոյնանը հանգիստանալ մեր հաւատքին։

Եկեղեցոյ միութիւնը ոչ մէկ ատեն այնքան հրամայական է որքան մեր օրերուն։ Դարսու սկիզբէն ի վեր Եկեղեցիներու միջն միութեան փափաքը ելած է քրիստոնէական ճշմարիտ կեանքի զլիսաւոր երկութիւններէն մին։

Հայաստանեալց Եկեղեցին միշտ իր սրտին մօտ նկատած է քրիստոնէական միութեան կարեսութիւնը և չի գազգրի երբեք ալօթելէ համայն քրիստոնէաներու միութեան համար։ Մեր ամենօրեայ ազօթքներուն մէջ կ'ազերսինք «զի միաբանուց զեկեղեցի իւր սուրբ, շինեալ ի վերայ հիման առաքելոց և մարգարելցոց։

Քրիստոսաբանական վէճերէն ի վեր Երր մարգեային փառասիրութիւններ և Եկեղեցիներէն սմանց տիրապետական ձրգութեարը իրենց տիսուր զերը կատարեցին և պատճառ եղան Քրիստոնէութեան պառակաման — Հայց, Եկեղեցին թէ նախընտրեց բացարձակ մեկուսացման կեանք մը, այսուամենայնիւ բարեմտութեամբ ողջունց Եկեղեցիներու միութեան ամէն ջանք, առանց սակայն շեղելու իր անկառութեան դիրքէն։

Սակայն հիմա որ ժամանակները փոխուած և հաղորդակցութեան արդի միջոցները ժողովուրգները աւելի մօտեցուցած են իրարու և այդ իսկ պատճառաւ անարդարանալի գարձուցած Եկեղեցական մեկուսացումը, ատենն է որ Քրիստոնէական Եկեղեցիները մեծագոյն ճիգ մը ընեն գէպի

միութիւն և տեսնեն անոր իրազործումը  
այս աշխարհի վրայ:

Աւրախ ենք տեսնելու որ գարուս  
սկիզբէն ի վեր Անկլիքանք բարձր կը բանեն  
Եկեղեցւոյ Միութեան զրոշը: Հայոց Եկեղեցին  
կրնայ զՁեզ և ուրիշ որեէ Եկեղեցի  
վստահացնել թէ ինք սիրազ պիտի ողջունէ  
ամէն նման շարժում և անկեղծօրէն զոր-  
ծակցի, ինչպէս եղած է միշտ իր գարաւոր  
տւանդութիւնը, պայմանաւ որ այդ շար-  
ժումը տեղի ունենայ փոխակարծ յարգանքի  
և քրիստոնէական սիրոյ մթնուրափի մը մէջ:

Խմ խօսքս վերջացնելէ առաջ կը փառ-  
փաքիմ այս ասիթազ չնորհակալութիւն  
յայտնել Զեկ այն ամէն օժանդակութեան  
համար զոր լնծայոծ էք մեզի մեր զըժ-  
ուարութեանց մէջ: զՁեզ կրնամ վստա-  
հացնել թէ Հայ Եկեղեցին Զեր սիրելի  
անձնաւորութեան մէջ միշտ պիտի ողջունէ  
իր մեծ և անկեղծ բարեկամը:

Վերջացնելով խօսքս, կը կրկնեմ այն  
աղօթքը՝ զոր կը մատուցանենք Հայ Եկե-  
ղեցիներու մէջ, Քրիստոսի Եկեղեցւոյն  
միութեան համար. «Զիսաղաղութիւն չնորհ-  
եա Եկեղեցւոյ քում սրբոյ զիսաղաղութիւն  
և զանշարժութիւն ի թշնամեաց պատե-  
րազմէ, և հաստատեա ի մի հաւատ զկա-  
թողիկէ Եկեղեցի. զքեզ խօսավանիմք  
Տէր և Աստուած, կեցո զմեզ:»

### ՀՕՅՅ. ԵԿՂՅ. ՄԱՍԻՆ ԱԿՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԼԱՄԲԵԹԻ ԺՈՂՈՎԻ ՏԵՂԵԿԱԳՐԻՆ ՄԷՋ

Լամբեթի ժողովի (1958) Տեղեկագրին  
մէջ (էջ 34-61) կան 131 որոշումներ՝ որ-  
դեգրուած ժողովին կողմէ:

Այս որոշումներէն 42րդը կը վերաբերի  
Հայաստանեայց Եկեղեցւոյն, և այս պատ-

ճառաւ վոտահ ենք որ պիտի հետաքրքրէ  
մեր լնթերցողները: Այսուհեղ կ'արտատպէնք  
զայն նոյնութեամբ:

«Ժողովը սիրով կ'ողջունէ բանակցու-  
թեանց կարելիութիւնը Հայ Եկեղեցւոյն ներ-  
կայացուցիչներու հետ, Անկլիքան և Հայ  
Եկեղեցիներու միջն տւելի սերտ բարեկա-  
մութիւն յասաջացնելու նպատակաւ: Ան  
ցաւով կը զիտէ այժմու այն գժուարու-  
թիւնները՝ որոնցմէ կ'անցնին այս հին Ե-  
կեղեցւոյն անդամները, և կ'աղօթէ որ ա-  
նոնք չուտով յաղթահարութիւն: Ժողովը կը  
խնդրէ Յենթրաբի Արքեպիսկոպոսէն քոյ-  
ւեր առնել կարգադրելու համար այս բա-  
նակցութիւնները Հայ Եկեղեցւոյն ներկայա-  
ցուցիչներուն հետ՝ երբ ժամանակը նպաս-  
տաւոր թուիւ:»

Մեր Եկեղեցւոյ մասին ուրիշ ակնար-  
կութիւն մը կայ Յանձնախումբերու Տեղե-  
կագրին մէջ (էջ 2/50) «Աւրիշ Արքելեան  
Եկեղեցիներ» զլուխին տակ:

«Ե սիրոս աշխարհի իր համայնքնե-  
րուն տուած այցելութեան՝ Հայոց Բնդհան-  
րական Կաթոլիկոսը Անկլիքա Եկաւ կ'զմիած-  
նէն 1956ին և լնդունուեցաւ Քենթրապրիի  
Արքեպիսկոպոսէն: Մրագրուեցաւ նախա-  
պատրաստական բանակցութեանց ձեռնար-  
կել Անկլիքան և Հայ Եկեղեցիներու ներ-  
կայացուցիչներու միջն 1958ի Զատկին,  
Երուսաղէմի մէջ: Կարգ մը վայրերու մէջ  
Հայ Եկեղեցւոյ զժրախտօրէն ունեցած  
գժուարութիւնները պատճառ եղան այս  
խօսակցութեանց յատաձգման: Այսուամե-  
նային, աշխարհի այլ մասերէն տուեալներ  
կան Անկլիքան և Հայ Քրիստոնեաներու  
միջն շարունակուող բարեկամական յարա-  
բերութեանց:»

